

գի մ'էր, ինչպէս Ալքիլքոս, կը յօրինէր այն սոսկալի հետթրէ (նամե) շափը, որ  
կը թուէր խայթէլ և զկծանել այն թշուառ մարդիկները, որոնք համարձակեր  
էին վիրաւորել զինքը. — Եթէ քաղցր, գորովալիիր, խաղաղութեան և հանոյից սի-  
րող մէկն էր, ինչպէս Անակրեոն, կ'երգէր նա սէրը, խնձոյք, ծաղիկները, և  
բեղմաւոր խաղաղութեան վայելքները: — Իսկ եթէ եռանդուն և կրից մէջ  
զակատեալ անձ'էր, ինչպէս Սափոս, եռանդուն և աշխոյժ երգերու մէջ իւր  
սրտին անկարգութիւնները կը դրոշմէր. մինչդեռ մելամազիկն Միմներմէ՝  
ներդաշնակ և քաղցր հառաջանաց մէջ կ'ողբայ իւր անցած քաղցր տարիները,  
որք գարնան ծաղկանց պէս կը թառամին, առանց վերասոն անոնց պէս բողոք-  
նելու: — Բայց ամենէն աւելի առատ աղբիւրն փառասիրութեան կիրճն էր:  
Յունաստանի ամէն կողմէն և ամէն կողիներէն խուռն բազմութեամբ կ'ընթա-  
նային յ՛նիմպիա, 'ի Կորինթոս, 'ի Պիրոյ, 'ի Եսմէա, յաղթական սարդենի  
պսակին համար մրցելու ձիրնթացիկ և ըմբշամարտութեան խաղերուն մէջ:  
— Ո՞քան նոխ նիւթեր քնարերգակ քերթողաց համար:

### Շարունակելի

## ՅԱՐԱՍՈՒԻԹԻՒՆ

ԺԷ ՍԱՀՄՈՍԽ

կը սիրեմ Քեզ, Տէր, սըրտանց  
իմ զօրութիւնս, հաստատիչ.  
Ապաւէն իմ, Տէր Աստուած.  
ինձ օգնական և փըրկիչ:

Ցոյսըս բոլոր Քոյ վըրայ  
Դրած եմ, Տէր, հաստատուն.  
Քեզմէ զատ մէկը յը կայ  
Որ տայ ինձի փըրկութիւն:  
Աղաշելով դէպ ի Քեզ  
կողկողազին կը դիմեմ.  
Գուն հս որ զիս կը փըրկես  
իմ թընամեացըն ձեռքէն:

Չորս դիս բոլոր պատեցին  
Երկիւզ, տագնապ մահացու.  
Տակնովերայ զիս արին  
Հեղեղք մեղաց ահարկու:  
Վիշտք դըժոխոց, խըզճի խայթ  
Պաշարեցին իմ բոլոր.  
Հասաւ լարուած որոգայթ  
Վըրաս՝ մահուն ահաւոր,  
Նեղութեանց տակ ճընշուած  
Զայնըս յերկինք վերցուցի.

Առ ՔԵՊ Աստուած ԱՐՐՈՎԹԵԱՆց,  
 Սըրտիս Խորէն Հառչեցի,  
 Ի Մաճարին Սըրբութեան,  
 Լըսեց իմ Ճայնըս Աստուած.  
 Աղաշանքներըս Հասան  
 Թականիլս Ճեառն գօրութեանց:  
 Երկիրս դողաց, Խըւոված  
 Լերանց հիմունք աարսեցին.  
 Վասըն զի Տէր ԱԾՐԴՈՂԱՋ  
 Վար նայեցաւ Սըրտազին:  
 Բարկութենէ ելաւ մուխ,  
 Բորբաքեցաւ իր առջև  
 Սաստիկ Կըրակ ինչպէս ուխ,  
 Փայլակք ելան սըրաթե:  
 Խոնարհեցոյց Երկինք վայր,  
 Իջաւ Տէր ինքն աթոռէն,  
 Մէջ և մըշուշ ու խաւար  
 Ոտից ներքն ձըգուած են.  
 Յետոյ ելաւ բազմեցաւ  
 Գերովքէից լըծուած կառք,  
 Ի վեր թրաւաւ սըլացաւ  
 Հողմ մըրըրկէն շատ արագ:  
 Նորա չորս դին իբր ծածկոյթ  
 Մութ և մըշուշ կը պատեն.  
 Վերն է իրեն յարկն անքոյթ,  
 Ամպք օդաշու, Ջըրեղէն:  
 Նայեցաւ Տէրն հըրացան  
 Աշօք՝ յերկնից իբր փայլակ.  
 Ամպերն արագ ցըրուեցան՝  
 Ճեղաց կարկուտ և կայծակ:  
 Որոտաց Տէր ի բարձանց,  
 Երկիրս արւաւ արձագանդ,  
 Կըրակ՝ կարկուտ վար տեղաց  
 Պայթեցան շանթ ու կայծակ:  
 Երբ բարկացած հ զմ սաստիկ  
 Երկրիս երես փրչեցիր.  
 Երևեցան լերանց հիմք,  
 Յայտնուեցան ադրիւրք ցիր.  
 Դէպ առ իս Տէր գըթութեան  
 Երկընցուց ձեռքն յերկնիքէն,

Եւ երբ ջըրերն յորդեցան,  
Աղատեց զիս խըղդելէն։  
Ի թըշնամեաց հըզօրաց  
Փըրկեց զիս Տէր, գըթալով։  
Իւ ընդդէմ իմ ատելեաց։  
Պաշտպանեց զիս ապահով։  
Յարձակեցան իմ վերայ,  
Երբ նեղուէի չարակիր։  
Ա.Ա. օգնութիւնդ շուտ տեսայ։  
Հոգիս յանդորր հանեցիր։  
Արդարութեանս համեմատ  
Դու ինձի Տէր հատուցիր,  
Նայելով սիրտս անարատ  
Իմ դատս արդար դատեցիր։  
Ես Քու ճամբովը կ'երթամ,  
Զեմ խոտորիւ ոչ մէկ դի։  
Ամբարըշտիլ անդուման,  
Եւ ոչ մըտքէս իսկ կ'անցնի։  
Ամրիծ սըրտով կ'աշխատիմ,  
Մեղքէ հեռու փախչելով  
Ըզգուշութեամբ կը վարուիմ  
Որ՝ չաղտոտիմ վատ գործով։  
Աչքիս առաջ միշտ ունիմ  
Փոյ սուրբ արդար պատուիրանք.  
Ես ոչ երրէք կը շարժիմ  
Փոյ օրէնքիդ հակառակ։  
Վարք անարատ ընտրեցի։  
Ըզգուշացայ մեղքէ ես։  
Հատոյց ինձ Տէր, յիրաւի,  
Արդար չափով, պէտքին պէս։  
Սուրբ մարդուն հետ սըրբութեամբ  
Արդարոյն հետ դու արդար.  
Որ խըստացաւ նենդութեամբ  
Դու պատժեցիր չարաշար։  
Հեղ խոնարհին զըթալով  
Ողորմութեամբդ կը փըրկես,  
Ամբարտաւանն պատժելով  
Ցերկիր ի վայր կը ձըգես։  
Մըտքիս աշաց լուսատու.  
Փարատէ մութն և խաւար

Որ՝ ես առանց ծրուելու  
 Գընամ քուկին ճանապարհն։  
 Արիացած, Տէր, Քեզովիլ  
 Թընամոյն զօրքն կը ցըրու եմ.  
 Եւ զօրացած Աստուծմով  
 Վեր կ'ենամ ես պարբռպէն։  
 Աստուած, սուրբ է Քո ճամբան,  
 Խօսքերդ ընտրած են ամէն.  
 Նոցա՝ որք Քեզ կը յուսան  
 Կը լինիս միշտ ապաւէն։  
 Ով է որպէս Աստուած մեր.  
 Զի կայ նըմանը նորա,  
 Աստուած մեր է միակ Տէր  
 Ամենայնի ինչ որ կայ։  
 Նա ինձ տըւաւ զօրութիւն,  
 Կարողութիւն, մըտաց կար.  
 Նա ինքն ցըսուց իմ հոգւոյն  
 Գընալ յամբիծ ճանապարհն։  
 Հաստատեցիր իմ սոքեր,  
 Ինչպէս սըրունք եղերուի.  
 Որ՝ բարձր երթամ դէպ ի վեր  
 Անվախ առանց արգելքի։  
 Պատերազմի համար՝ իմ  
 Զեռաց տուիր ոյժ կորով.  
 Կը խորտակեմ թընամին  
 իմ հաստացիզ բազուկով։  
 Քոյ փըրկութիւնդ իբր վահան  
 Զիս պաշտպանէ վըստանգէ։  
 Աջդդ ինձի օգնական,  
 Ողորմութիւնդ վըրաս է։  
 Կ'երթամ ազատ անսասան,  
 Հալածելով թընամին,  
 Եւ պիտի յետ չըդառնամ  
 Մինչև ամենք չըսպառին։  
 Այնպէս զիրենք նեղ ձըգեմ  
 Որ շըկալնան վերըստին  
 Զէնք ձեռք առնուլ ինձի դէմ.  
 Ոտիցս նեղքե թող կորչին։  
 Պատերազմի քաջութիւն  
 Դու իմ սրտիս աղդեցիր,

Թըշնամիներըս նըկուն  
 Առջնս բերիր ձըգեցիր,  
 Հալածական թըշնամիքս  
 Թիկունք ինձի դարձուցին.  
 Սատակեցան ատելիքս  
 Ձընչըւցան ազդովին:  
 Անիրաւներն նեղն ինկած,  
 Թենին, օգնութիւն գոյեցին.  
 Այլ չի լըսեց Տէր Աստուած  
 Նոցա գուռում գոշումին:  
 Ինչպէս որ հող և փոշին՝  
 Յըրուեմ զիրենք ամէն կոզմ.  
 Ինչպէս կաւ ցեխ փողոցին  
 Թող որ լինին ոտնակոխ:  
 Հակառակող չար ազդին  
 Փըրկեցիր զիս ձեռքէն գու.  
 Եւ ուզեցիր որ լինիմ  
 Գըրուխ օտար ազդերու:  
 Ժողովուրդ ինձ անձանօթ.  
 Մըտիկ արաւ իմ խօսքեր  
 Եւ ծառայեց խընամուտ  
 Զիս ճաննալով իրեն տէր:  
 Երբ լըսեցին այս համրաւ  
 Իմ բացակայ թըշնամիք,  
 Դէմքերուն գոյն պատ դարձաւ,  
 Բըլուեց նոցա գող սաստիկ:  
 Կենդանի է, Տէր Աստուած,  
 Եւ օրհնիալ է իւր անուն,  
 Բարձր առաջի է ազգաց  
 Որ ինձ տըւաւ փըրկութիւն:  
 Հանեց վըրէժըս արդար  
 Ապըստամող ազգէն խե,  
 Այլ ժողովուրդ ազգ օտար  
 Հնազանդ արար իմ առջն:  
 Փառքըս պատիս բարձր արիր  
 Իմ թըշնամեացըս դիմաց.  
 Անիրաւէն փըրկեցիր;  
 Փառք զըթութեանդ մեծդ Աստուած:  
 Այնոր համար ես պիտի  
 Խոստովանիմ զքեզ Աստուած,

Բոլոր ազգաց առաջի  
երգելով երգ սաղմոսաց .  
Մեծ եղն Քո գըմովիմին  
Դէպ ի ընտրեալդ թագաւոր .  
Դաւիմի Քոյին օծելց  
Եւ զաւակաց իւր բոլոր :

Շարտանակելի

Հ. Քերոզի Վ. Գուշևերեան

### ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴՐԱԽՏՆ

Աչքով տեսածին հաւատք ընծայելը աւելի ապահով է, քան թէ վկայութեամբ այլոց հաստատածին, ի բաց առեալ ինչ որ ի սուրբ Գրոց կը կարդանք կամ կը լսենք:

Սուրբ Գիրքը Կ'ըսէ, որ Աստուած արարչագրծութեան վեցերորդ օրը մարդոց ստեղծելն ետքը, գեղեցիկ ու զուարձալի պարտէզիմի մէջ դրաւ, որ դրախտ կ'ըսուէր. Թէպէտ և սուրբ Գիրքը ուրիշ գրախտի վրայ յիշատակութիւն չըներ, բայց միայն ուր որ կը ընակէր Ազամ, գեղ անմեղութեան վեճակը չիորմնցուցած, ի վիրայ այսոր ամենայնի, եթէ ճանապարհորդութեան ելլենք, կամ թէ առ պակասելոյ միջոցի ուղարկութեան, ճանապարհորդաց գրուաժքները աշքէ անցընելու ըլլանք, լայնատարած հողագնտին վրայ զանազան դրախտներու կը հանդիպինք, յորոց մէկն է ներկայ յօդուածիս « Խոսաստանի դրախտն » վերնագրով նկարագրածը:

Անցեալ տարւոյն նոյեմբերի 6-ին ըստ Յուլիան տօմարի, հեռագրոյ միջոցաւ հրաւիրուեցաց յԱլուրդա գիւղը, Մարգար Ալեքսիսան խոտրընցի կաթողիկէ ազգային 52 տարեկան հացագործը խոսառվանցնելու համար, որ մահացու հրանդ էր:

Եթիեալ ամսոյ 7 ին, առաւտեան ժամը 8 ին ճամբայ ելանք ի Սիմֆերոպոլէն ճեպընթաց կառօք, առանց ուշ դնելու օրոյն դաժանութեանը, որ գիպաւածով նոյն օրը աշնանային գեղեցիկ օքը յանկարծ ձմեռուան ձև առնելով, տղերին վրայ սարսափ կը բերէր. որովհետեւ ՅԱլուրդա գիւղը Սիմֆերոպոլէն 106 վերսդ՝ հեռու է, զոր շրս ձեռլ կը ժամաւան մէջ հազիւ կարելի է ընել, ամէն երկու ժամ կառքին ձիերը փոխելով հանդեր:

Ինչպէս յայտնի է բանասէր ընթերցնաց, Խրիստո հարաւային կորմը Սև ծով եղերը, իերանց գօտի մէջ կայ, որոց բարձրագրոյնը « Զատըր սաղը » կը կոյսի, վրանի ձևով բարձրանալով յերկինս, որոց բարձրութիւնը է 11/2 վերսդ, ծովուն երեսէն: Սիմֆերոպոլէն Ալուշտա, Ելագա, Ալուրդա և ուրիշ տեղեր երթալու համար, այլ լիրանց գոտոյն միւս կորմը պէտք է անցնիւ, կողմանի Զատըր տաղին վրայ ելլելով գրեթէ կէսին բարձրութեամբը, միւս կողմը անցնելու համար: Թէ և յուրա էր, բայց բարեբաղդաբար ճամբանիս լաւ և ապահով, թէպէտ և ասկէ երեք տարի առաջ շատ դժբաղդութեանց կը հանդիպէին ուղևորք՝ աւազակաց պատճառաւ, ահազին անտառուու լիուը ելլելու և իջնելու ժամանակ. հիմայ գոհութիւն Աստուած, աւազակաց և գողերու կողմանէ բու-

- \* Զափ երկայնութեան Ռուսաց: Մէկ վերսդ = 1080 մետրի: